

Chimay

Օ Ր Ա Գ Ւ Ը Ը Ն Ա Ե Կ Ա Ն

9.

1860

A decorative horizontal border consisting of two parallel lines with a repeating geometric pattern of small circles and crosses between them. The central text '4. ՀԱՏՈՒ' is written in a bold, serif font, centered within the border.

ՄԱՐԿՈՎ ԱԹԵՆԱՅՑ և ԱԹԵՆԱՅՑԻ ԵՐԵՎԱՆ

የኢትዮጵያ ሪፖርት

Սկսութիւնը Ազգակացուց հետ խոսպատճեալ կ'ընէած : Մարդեմայ ևս Խղիսարեի մէջ նոստ զժուութեամբ սիրօք ու լուսնապատ : Փատճեիխուո թ . կը մնանի :

Նշխարեթ աս՝ դաշնաց այնչափ փութով կու-
զէր ստորագրութիւն տալ որչափ որ կը համարէր որ
Անդղայի վրայ ունեցած իր իրաւունքը Գաղղիայէն
եւ Սկովտիայի թագուհիէն ընդունելի կ'ըլլար: Բայց
Մարիամ եւ Փրանչիսկոս աս դաշնքը չընդունելու
բաւական պատճառ ունէին, եւ բողըքեցին որ նախ
իրենց գեսպաններն իրենց տրուած լիակատար իշխա-
նութենէն աւելի զիջան, երկրորդ Միաբանութեան
ատենակալք առանց օրինաւոր իշխանութեան (թա-
գուհուց) հարցընելու ժողովք ժողված էին, եւ եր-
րորդ ուղղափառ կրօնը բոլոր երկրէն ինքնագլուխ
վերցուցած էին, եւ եկեղեցական յափշտակեալ ըն-
չից հատուցում մ'ըրած չէին. աս երեք բաները դա-
շնաց պատրաստութեան մէջ որոշածներուն բոլորովին
հակառակ էին: Եւ երբոր Թրոգմոնթըն կը ստիպէր
զՄարիամ եւ զՓրանչիսկոս որ դաշնաց հաստատու-
թիւն տան, Մարիամ պատասխան տուաւ որ Սկով-
տիացիք դաշնաց մէջ որոշածներէն դեռ եւ ոչ մէկ
կտորը կատարած են, նա մանաւանդ թէ այնպէս ինք-
նագլուխ կը գործէն որ կարծես թէ անկախ հասա-
րակապետութիւն մը ըլլան, եւ արտունջ ըրաւ Եղի-
սաբէթին վրայ որ գեռ անոնց պաշտպանութիւն կ'ընէն,
եւ անոնց պատգամաւորները հրապարակաւ կ'ընդունի:

Վարիամ իր իրաւոնքը՝ գաղլիսյի կողմանէ ժողովքի գացող գեսպաններէն աւելի յայտնի աեւ նելով, օրոնք նշնը թեմեւ բան մը համարած էին, որոշած էր որ մինչեւ վերջի շունչն եղասաբեթին պահանջմանց արիութեամբ դէմ դնէ, եւ անոր կենադանութեան ատեն Անդղեայի իրաւոնքէն չըրաժարի: Աս յարաբերութեանց մէջ էին երկու թագուհիք, մինչեւ որ նոր դիպուած մը Մարեմայ յարաբերութիւնները փոխեց:

Փրանկիսկոս Բ. շատ ատենէ ի վեր հիւանդ

ըլլալէն ետեւ ականջին մէջ վէրք մ'ելլով մեռաւ (5 Դեկտ. 1560): Փրանկիսկոս Բ.ին անորդի մեռնելովն ան խիստ կապը որն որ Գաղղիայի ու Սկովտիայի մէջ ամուսնութեան պատճառաւ կար՝ լուծուեցաւ, եւ ասով Սէսիլին գործողութեանց գլխաւոր նպատակը վերցուեցաւ, այսինքն Սկովտիա Գաղղիայէն բաժնել: Բայց խարեւայ պաշտօնեանց ուրիշ բան մ'ալ միտքն ունէր, այսինքն ամէն եղանակաւ ջանալ որ Մարիամ Սկովտիա չդառնայ եւ թագաւորական իշխանութիւնը ձեռք չառնու: Մարիամ որ անոր միտքը չէր թափանցած կարծեց որ առանց գուռագրութեան իր թագաւորութեան կառավարութիւնը կրնայ առնուլ: Բայց Սէսիլ գիտէր որ Մարիամ ութեւուսանամեայ ըլլալով՝ իշխանալոյ մը հետ երկրորդ անդամ աշխարհք մըտնելու որ ըլլայ իր ամուսինը Անդղիայի թագաւորութեան վրայ ունեցած իրաւունքը կը նորոգէ: Անոր Համար Ռանտող Անդղիայի գործակալին ձեռքը միաբանութեան գլխաւորաց յիշեցաց որ քանի որ Մարիամ բացակայ է, Անդղիայի հետ խիստ միաբանութեան դաշնիք մը զնեն, եւ ստիպէն իրենց թագուհին որ եթէ ամուսնանալ ուղէ, սկովտիացւ մը հետ ամուսնանայ: Բայց սկովտիացի անհաւատիմ մեծերը արդէն իրենք իրենցմէ Մարեմայ գէմ խորհուդներ կը մոտածէն: Շաթելլորց, Արձէլ, Մորթն, Կէնքէռն սկովտիացի կոմները իրենք զերենք Եղիսաբեթին գործիքն լրած էն: Մէթէնտ կոմնը խոստացաւ Սէթէնտ որ Մարեմայ եւ անոր բարեկամաց խորհուդները կը մատնէ, եւ Յակովը Սմէռարթ (Մարեմայ բնական եղայրը) Եղիսաբեթին խորհուդներ տուաւ որ զՄարիամ Սկովտիա դառնալու ատեն բանէ:

Մարիամ երբոր այրի մնաց տասնութը տարւան էր, եւ տեսնելով որ Էրկանը մեռնելէն ետեւ Փարիզի պալատին մէջ գործք մը չւնի, բոլոր ձեռնոր Լոթարինգիայի մէջ իր մօր կողմնէ ազգականաց քով անցուց, եւ Հանգուցեալ ամուսնոյն վրայ լատիներէն ուսանալունը շնելով նէքզնիքը կը միմիթարէր: Բայց Եղիսաբեթին գործակալները զենքն աս առանձնութեան մէջ հանդարաւ թող չէն տար, ու կը ստիպէն որ վերցիշեալ դաշնաց հաստատութիւն տայ: Բայց ինքը միշտ պատասխան կու տար որ Փրանկիսկոսին մեռնելէն ետեւ իր մօրեղարկըն իրեն խորհուդներ տալէն դադրեր են, որպէսզի չըսուցուի որ Սկովտիայի գործողութեանց մէջ կը խառնուին, անոր Համար ինքն առանց պաշտօնական խորհրդականաց, չիկրնար իր աթուցն եւ ժողվզդեան փափուկ խնդրոյն նկատմամբ ինքնագրուի գործել, ուստի եւ Սկովտիա դառնալէն եւ վիճակաց խորհուդը հարցընելէն ետեւ, ինչ որ անոնք աղէկ կը դատեն՝ պատասխան կու տամ: Մարիամ իր յարաբերութեանց նկատմամբ, այսպիսի յառաջատեսութիւն, խոհմանութիւն եւ Հաստատութիւն կը ցուցըներ, որ Անդղիայի խարդախն եւ երկեղու պաշտօնեայները կը շիոթցըներ:

Մարեմայ Սկովտիա դառնալէն յառաջ Հարկ կը Համարինք Եղիսաբեթին եւ իրեն մէջ ծագած երկպառակութեան եւ նախանձու սերմը մէկնելու, որն որ Սկովտիայի թագուհւուցոյն կեանքը դառնութեամբ լցուց եւ անոր օրերը կարմեցուց: Ինչպէս որ Վերը պատմեցինք աս թշնամութեան առջի առիթն եղաւ էտինպառիկի կամ Լիթ քաղքին դաշնաղրութեան վեցերորդ յօդուածը: Աշխարհքին վրայ չգտնուեցաւ մինչեւ Հիմայ պաշտօնեայ մը, որն որ իր թագաւորին բոլոր կառավարութեան եղանակն ու ձեւը այնպէս բժիշնած ըլլայ եւ ըստ այնմ թագաւորին կամաց Համաձայն այնչափ յաջողութեամբ ու բախտիւ գործած ըլլայ, ինչպէս աս Համբաւաւոր Սէսիլ ատենա-

դպիրը: Էտինպուրիկի գաշնադրութեան ատեն Մոնթլուք գաղղիացւոյն ճարտարութեան յաղթելով այնչափ ըրաւ որ մինչեւ Գաղղիացւոց գեսպանները ստիպուեցան յանձն առնելու չէ թէ միայն Եղիսաբեթին Անդղիայի եւ Իրլանտայի թագուհի ըլլալու օրինաւորութիւնն այլ նաև խոստացան (առանց յառաջուլնէ զՄարիամ հարցընելու աս նիւթիս նկատմամբ) որ Մարիամ ասկից վերջը նոյն թագաւորութեանց զինանաններն եւ պատույ անուններն պիտի չդորձէ:

Այս յօդուածիս ստորագրութեամբը կամ լինդունելովը Մարիեմայ շատ մեծ ու վնասակար հետեւանքներ կրնային յառաջ գալ: Անդղիայի թագը բնական կամ ծննդեան իրաւամբ Մարիամն կինար (Ճերիկոս Ը. օրինաւոր զաւակ թող չոտարվ) եւ աս իրաւամբ Մարիամ բոլոր եւրոպացի առջեւ մեծ անուն առլիցեցութիւն ունէր: Եւրոպացի ազգերը իր իրաւունքն Եղիսաբեթին իրաւունքէն վեր կը դասէն: Անդղիայի մէջ ուղղափառք որոնք նցն ատենը շատուր եւ զօրաւոր եկն աս հասարակաց կարծիքն ունէին: Նցն իսկ բողոքականք որոնք Եղիսաբեթին ամուռոյն նեցուկ եկն չէին կրնար ուրանալ թէ Մարիամ ամենէն մերձաւոր եւ օրինաւոր ժառանգ է անդղիական աթուոյն:

Մարիամ աս ամէն առաւելութիւնները ձեռքն ունենալով կրնար ժամանակին պարագաները իրեն օգնական առնելով, յուսացած ժամանակէն առաջ իր իրաւունքն արթեցընել տալ: Բայց ասոր Հակառակ եթէ Մարիամ աս կոռուց տակ ինկող յօդուածը ստորագրելով լնդունէր, ստուգիւ ան պատիւն զօրն որ դրացի իշխաններն իրեն կը շնորհէին, կը կորսընցընէր, իր կողմնակցաց եւանդը կը պաշեցընէր եւ անկէց ետեւ Անդղիայի թագը ժառանգ էր:

Այս ամէն ծանր հետեւութիւնները նենդամիտ Եղիսաբեթ տեսնելով ամէն միջոց ձեռք կ'առնուր որպէս զի Սկովտիայի թագուհի ինքն քաղցրութեամբ կամ երկիւղիւ անկից հրաժարեցընէ: Եթէ որ Մարիամ վերցիշեալ յօդուածը զօրն որ իր գեսպանները անսուհմնեամբ լրած լընցուցած էին, ինքն ալ անմըտագրութեամբ ընդունէր, ան ատեն ասոր Հակառակ Եղիսաբեթ՝ Մարեմայ Հակառակորդն այնպիսի առաւելութիւններ կը ստանար, զօրնք երբոր ուղէկ կրնար գործածածել: Թագածանդութեան ինդին մնորոշմալով, կրնար Եղիսաբեթին բոլոր կառավարութեան ատեն խոնարհ հապաւակութեան մէջ էր որ Եղիսաբեթին անկիւղիւ անկիւղիւ մէջ պահէլ տալ, ինչպէս որ վերցէն Յակովը Զ.ին (Մարեմայ որդւոյն) ըրաւ, որինը Եղիսաբեթին բոլոր կառավարութեան ատեն խոնարհ հապաւակութեան եւ շարունակ երկիւղիւ մէջ էր որ չոլայ թէ Եղիսաբեթին կամացը գէմ բան մընելով թագաժառանդութեան իրաւունքը կորսընցընէ: Եւ գարձեալ Եղիսաբեթ կրնար խորհրդական վատ մերձաւոր գէմինը թագաւորական տան ուրիշ մերձաւոր գէմին անցընել տալ եւ ասիկայ պյունչափ գիւրութեամբ որ Անդղիայի թագաւորութեան հետ հաստատուն կամ մնայուն օրէնք մը չունենալով շատ անդամ թագաւորանդութեան իրաւունքը մէկ գծէն մէկ կալ գիծը կ'անցնէր: Գուլիէլմոս Նորմանստացւոյն ժամանակէն սկսեալ քիչ անդամ եղած է որ երեք թագաւոր որդւոյն ժառանգած բան ուրիշ մերձաւոր գէմուլս, որութէյտեւ թագաւորացուն իշխաններէն անոնք որոնք որ զօրութիւնն եւ բաւական ճարպկութեան ունէին կառավարութեան պատիւն համար կը պահմակից փնտառելով

ոսք կ'ելլէին, եւ խորհրդանոցը իրենց օգնական առանելով անկից թագաւոր կ'ընտրուէին:

Եթէ որ աս թագուչեաց մէջ երկապաւակութեան արմատներն խորունկ եւ ծածուկ ըլլային, կարելի էր յօդուածին բացատրութեան եղանակին մէջ փոքր փոփոխութիւն մը ընելով խնդիրը խաղաղութեամբ լըննար: Խորամանկ Սէսիլ նցյն յօդուածին մէջ երկմիտ եւ անորոշ բացատրութիւններն առանց գժուարութեան յայտնի եւ որոշ կրնար ընել, եւ փոխանակ զՄարիամ ստիպելու որ Անդղիական պատուանունէն եւ զինանշանէն հրաժարի, խնդրէր իրմէ որ խոստանայ թէ քանի որ Եղիսաբեթ եւ անոր օրինաւոր ժառանգներն ողջ են զանոնք չգործածէ:

Եշխաբեթ իր կասկածն ու երկիւղն որչափ
որ զգուշութեամբ կը տահէր եւ արուեստակեալ
քողով կը ծածկէր, ի վերայ այսր ամենայնի յայտնի
կը տեսնուէր որ իր երկիւղին գլխաւոր եւ ծշմարիտ
պատճառը ուրիշ բան չէր բայց եթէ իր օրինաւոր
չըլլալուն գիտակցութիւնը, եւ ասոր համար նցն յօ-
գուածին լրման վրայ յամաւութեամբ կը պնդէր,
առանց թեթեւ եւ բնական մեկնութիւն մը տալու,
զորն որ խաղաղութիւն եւ անվզդովալութիւն սիրող
միտք մը եւ քաղաքային անձնասիրութենէ աղատ
սիրտ մը կը տեսնէր եւ ըստ այնմ կը վարուէր:

յարմարի, եւ շատ հաճութեամբ լսեց երբոր Մէլուիլ
պատասխանեց թէ Խտալացի հագուստն ամենէն աւելի
յարմար կու գայ իրեն:

Քանի որ Մարիամ ըրջահյաեաց խօհեմութեամբ
ամէն անգամ փախուստ կու տար, Եղիսաբեթ միտքը
դրածին վրայ յամառութեամբ կը պնդէր, եւ միշտ
չետը բարակ քաղաքավարութեամբ կը վարուէր, եւ
ամէն անդամ կեղծեալ բարեկամական ցցցերով զին-
քը կը պատուէր։ Բայց շատ չանցաւ, համոզուեցաւ
Մարիամ որ աս ամէն ցցցերը բնաւ հաստատութիւն
չունէին։

Φ Λ Θ Η Ι Ω Φ .

Պարիսից Սկզբանի պատճենու կը լսարանատուի : Եղիսաբեթ՝ զՄարիտմ Ամերու-
դութեաւ առեալ կը պահ կ'ուզէ : Մարիամ իր հայր աթուու կը ասաի . իր կառավա-
րութեաւ առչի տարիան մէջ պատահած ենք :

Ոկովտիացիք՝ մայր թագուհւուց և մեռնելէն ետեւ, Գաղղիա պատգամաւորութիւն մը խրկած էին որպէս զի աղաւեն զՄարիամ՝ որ շուտով հայրենիքը դառնայ ու Սկովտիայի կառավարութեան զեկը ձեռք առնուու: Մարիամ իր հպատակաց բարի աղաւանքը կատարելու համար Սկովտիա դառնալու կը պարապատուեր: բայց Գաղղիայէն իր հայրենիքը երթալու համար, Հարկ էր որ Անդղիայի ծովեղերքէն անցնէր: Եւ որպէս զի Անդղիայի նաւատորմզէն ապահով ըլլայ, Եւ ի դիպուածի որ ալէկոծութիւն ելլէ Անդղիայի նաւահանդիսաներու մէկու մը մեջ կարող ըլլայ մանել, Տ'Օսսէլ գեսպանին ձեռօք խնդրեց Եղիսաբեթէն որ իրեն Եւ իրեններուն համար անցագիր մը տայ: Քաղաքավարութիւնը կը պահանջէր որ իշխան մը ուրիշ իշխանի մասանեկ աղաւանք մը չըլանայ, բայց Եղիսաբեթ իր կիրքը չըրնալով բռնել նախատանօք աս իրաւացի խնդիրը մերժեց, որով զՄարիամ բռնելու կամ անոր ճանապարհորդութիւնը արգելելու դիտաւորութիւնը յայտնեց: Ասոր վրայ Թրաքմորթըն՝ Սկովտիայի թագուհւուց և այցելութեան գնաց որ իր թագուհւուց ըրածը արդարացընէ: Մարիամ երբոր զինքը տեսաւ իր քովիններուն հրամայեց որ ելլեն երթան, որպէսզի, ըստ, երբոր Անդղիայի թագուհւուց պէս կիրքս չեմ: կրնար բռնել, տկարութեանս շատ վկայ չունենամ, Եւ գեսպանին դառնալով ըստ, Չեր թագուհին մանկութիւնս երեսս կը զարնէ, որ պակութիւնը շուտով կ'ուղղուի, բայց անխոհիմական գործք մը գործելուս համար կրնար զիս յանդիմանել, թէ որ առանց ամօւննեց Եւ խորհրդականաց դաշանց մը ստորագրութիւն տայի որ թէ ինձի Եւ թէ իմ յաղորդաց վեսասկար կրնայ ըլլալ: Տէրութեանս վիճակները հարցըննելէն ետեւ կարելի պատասխանը կուտամ: Ճատ կը ցաւիմ որ տկար գտնուեցայ Եւ ձեր թագուհին այնպիսի շնորհք մը խնդրեցի որուն կարառական շնորհք կամացը հակառակ Սկովտիա պիտի գառնամ: Իրմէ ուրիշ բան

չեմ ուզեր բայց եթէ բարեկամութիւն, եթէ որ կ'ուղէ զիս մարդասէր աղքական եւ օգտակար դրացի կը նայ ունենալ, որովհետեւ ես միտք չունիմ իր թագաւորութեան հակառակորդաց եւ տժգոհաց հետ բանագնաց ըլլալ, եւ անոնց օգնել ինչպէս որ ձեր թագուհին իմ անհաղանդ հպատակաց կ'ընէ:

Ուշ որ Մարեմայ աս խօսակցութիւնը եղիսաբեթին անկանջը հասցունէին, գուցէ ինք իրեն գալով կամնար եւ իր մինչեւ հիմայ բռնած խարդախ ճամբան թող տալով Մարեմայ հետ տեւական խաղողութիւն մը կը հաստատէր, բայց անհաւատարիմ թրոքմորթըն աս խօսակցութիւնն այնպէս կրծատ եւ անհաւատարիմ եղիսաբեթին ականջը հասուց որ զՄարիամ բռնելու համար՝ Յակովը Սմուարթին, Մէթլէնտ եւ Մորթըն կոմսից տուած խորհրդին հաւանութիւն տուաւ, եւ Թայմլ գետին վրայ նաւատորմիլ մը կազմել հրամայեց որ հէները հալածելու պատրուակաւ նեղուցին մէջ ըքագայի: Մարիամ եղիսաբեթին պատրաստութիւնները տեսնելով՝ պատճառն հարցուց, բայց Եղիսաբեթ Մարեմայ անձամբ թուղթ մը գրելով ապահովուց զինքը որ Սպանիայի թագաւորին խնդրելով քանի մը փոքր նաւեր նեղուցը խրկած եմ չէները հալածելու համար: Մարիամ աս պատասխանով չխարուեցաւ, եւ Ասուծոյ նախամինամութեան վրայ վստահացած, աներկիւղ բայց սրտի սրովութեամբ ձամբայ ելելու պատրաստութիւն կը տեսնէր:

Ա երջապէս եկաւ հասաւ ան դժբախտ օրն որուն մէջ Մարիամ Գաղղիայի վերջին բարեւը պիտի տար, ու նոր՝ դժբախտութեան եւ վշտաց ձամբայ մը պիտի սկսէր: Իր ծաղիկ հասակին մէջ ամէն տեսակ ծանօթութիւններով լեցուած բարի եւ աղնուական սրտով, օգոստոս ամսնցն սկիզբները իր մանկութեան եւ կրթութեան տեղը, սիրուն Գաղղիանի պիտի թողուր: Դառն ու տրտութեան արցունիքներ թափելով Քայլէ քաղաքը գնաց իր մօրեղբարներովներով ու Գաղղիացի եւ Սկովտիացի մեծամեծներով: Երկու պատերազմական նաւ իրեն հոն կը սպասէն եւ չորս նաւ իր կահ կարասիքը տանելու համար պատրաստ կեցած էին: Թագաւորական նաւը մտնելու ատեն հազիւ արցունիքը կրցաւ բանել (1561, 15 օգոստ): Նաւը մտնելէն ետքն աչքը ցամաքին վրայ սեւեռած կը նայէր մինչեւ որ երկիրն աչքէն աներեւոյթ եղաւ: Քանի որ ծովուն ալիքները մէկմէկու վրայ կուտակելով ցամաքն իր աչքէն կը ծածկէն, սիրու ցաւագին եղիսի ըներով կը լեցուէր, տիրութիւն եւ սրտաբեկութիւն երեսը պատեց, եւ իբր թէ իր յուսաց վերջի թելը կարուած մէկէն պոռաց Մնան բարով՝ Գաղղիա, մնան բարով, եւ ձեռքը երկիք վերցուցած իր զգածմունքներն Աստուծոյ դոհ կը մատուցանէր:

Վիշերը հանդարս էր, բայց քունը անոր աչքը չըրցաւ գոցել, որովհետեւ իր սիրու խոռոված էր եւ բիւր խորհուրդներ եւ զգածմունքներ զինքը կը չարչարէն. Երկրորդ օրը գեռ արեւու ճառագայթները հորիզոնը չշարուագունած, նաւուն վրան ելաւ, պարապ տեղ աչքը սպագին կը դարձնենք եւ կը փուրէ իր մանկութեան հայրենիքն, ուր որ տղայութեան քաղցր տարիներն եւ անմեղ օրելն անցուցած էր, եւ ուր թագաւորական փառաւոր թագը գլուխը դրած էր: Կը յուսար որ ծովուն երեսը կուտակող ամպերուն մէջն կարող կը լուսաց մը յալ տեսնել ան սիրելի երկիրը, բայց ամպերը հետզետէ տարածուելով թանձրամած մշուշ մը կազմեցին եւ նաւերը խոր մթութեան մէջ ձգե-

ցին: "Ան ալ լմնցաւ, պոռաց, Գաղղիա, Գաղղիա, ալ զքեզ պիտի չտեսնեմ,,:

Վո մշուշը որ Մարեմայ արգելք եղած էր Գաղղիան տեսնելու, Եղիսաբեթէն խրկուած նաւերէն անտես մնալու շատ օգնեց, որոնք ան կողմերը դարանի մտած էին: Անդղիայի նաւատորմիղը Սկովտիայի թագուհիցըն մահաբեր նաւերուն հանդիպելով ետեւը բռնեցին, իսկ մէկանելով յաջողութեամբ աղատեցան (19 օգոստ): Սէսիլ երբոր տեսաւ որ բռնուած նաւերու մէջ փոխանակ թագուհին գտնելու անոր ջորիներին ու ձիանքը գտաւ, կատաղութենէն ինչ ընելիքը չէր գիտեր: Բայց իր խայտառակութիւնը ծածկելու համար թրոքմորթընին լուր խրկեց որ Փարիզը մէջ հրատարակել տաս որ Անդղիայի ծովագետը թագուհիցըն թագաւորական նաւաց հանդիպելով թնդանօթներ արձակելով սովորական ողջըն տուեր է:

Երբոր Մարիամ կամաց իր երկիրներուն կը մծունար յուսով եւ Երկիւղիւ խառն նոր զգացում մը սիրու պատեց. Խտինաուրիկ մայրաքաղքին մէջ ինչ ընդունելութիւն պիտի գտնէ, արդեօք հաւատարիմ բարեկամներ պիտի գտնէ, կամ իր ծննդեան երկիրն առջեւը դոցուած պիտի տեսնէ: Իր թշնամեաց լարած որոգայթէն աղատելու համար որոշած ժամանակէն տասնուշըն օր յառաջ Սկովտիա հասաւ, այնպէս որ զինքը ընդունելու համար գեռ պատրաստութիւն մը չէին տեսնած: Բայց անոր գալըստեան համբաւը մայրաքաղաքին մէջ տարածուելուն պէս, բոլոր քաղաքացիք գիմացը վաղեցին, ատենակալք, աղնուականք, եկեղեցականք, գործավարք, տղաք եւ ծերք, բոլոր ժողովուրդը "Մարիամ", անունով օդը կը թնդացընէին: Ամենուն սրտին մէջ երկիւղն ու կասկածը վարատեցաւ, եւ միայն ուրախութիւն ու ցնծութիւն կը տիրէր: Որչափ քաղզը է իշխանի մը՝ իր հպատակաց սիրոյ ցցցերը տեսնել: Զկար իշխան մը՝ որ այնչափ սիրոյ ցցցերը ընդունած ըլլայ, ինչպէս որ Սկովտիայի ժողովուրդն իր թագուհին առջի անդամ տեսնելուն առատութեամբ ցցուց: Երանի թէ նցն ժողովուրդը ան ատենուան զգածմունքը մինչեւ վերջը պահէր:

Պիտո՞ր շարունակո՞ւ:

— Հաջորդուած է:

Ա Հ Ի Ա Բ Հ Ա Գ Բ Բ Ա Կ Ա Ս

Մ Ա Բ Ա Գ Բ Ա Ց

Մարոքքացաց համար ոչխարէն աւելի անհրաժեշտ հակառակ անառանը այծն է: Այծի մին իրենց ամենէն էական մնունդն է, անոր կաթէն կարագ ու պանիր կը շնեն, մազը վրան, զգեստ, պարկ եւ այն շնեն լու կը գործածէն: Փամիտուշը ջուր կամ իր լեցընելու կը ծառայեցնեն, բարակ մորթէն կաշի (Maroquin) կը շնեն իսկ հաստերը թէ որ իրենք գործածէլ չեն կրնար, դուրս կը խարեն: Մարոքքացի այծն Եւրոպացի այծէն աւելի աշխաց եւ աւելի պղտիկ է, եւ կէս վայրենի լեռներու վրայ կ'ապրի:

Կովկասու որոնք ի մասնաւորի հիւսիսային կողմը շատ կտսուին, այնչափ յարգի չեն որովհետեւ անոնց կաթն ու միսր իրենց ախորժակին չեն համաձայնիր, վերջինը կ'ապիստեն: Ասոնց կաշին ըստ մեծի մասին դուրս կը խարուին: Հսու ինչպէս բալոր Ափրիկէ ուղարկելու կրես կազմեցին եւ նաւերը խոր մթութեան մէջ ձգե-

պղտիկները 6—7 կենդինար կլնան կը Եւ, Եւ այսպիսի բեռ ու ամբ օրը վեցէն մինչեւ եօթը մզն կլնան ճամբար ընել:

Մարոքքայի ձին ստոյդ է արաբայի, եղիպտացի
եւ ասորի ձիցն չիկնար հաւասարիլ, բայց անոնցմէ շատ
ալ վար չի մնար: Մարոքքայի ձին ամփա մը կամ թէ
աւելի երկայն առեն կրնայ անդադար ծառայութեան դոր-
ծածուիլ, գիշերուան հանդսաէն զատ առանց ուրիշ հան-
գիստ տալու, վերջի օրն անանիկ զօրաւոր է ու աշխայժ
ինչպէս առջի օրը:

Պ որինելըն իրենց չարքաշութեանը եւ հեծեան
առանց յնցելով տանելնուն համար ձիերէն աւելի յարդի
են: Եշերն ալ նցիսակս շատ կ'արժեն: Մեղուաբուժու-
թիւնը մշակութեան էական ճիւղերէն մէկն է: Մարդկ-
քոյի մեղը շատ համալ է, իսկ մեղքամնմը աշխարհքիս
ամենէն ապնիւր:

Հայունոց եւ ձկանց եւ վայրենի անամոց տեսակներուն վսայ խօսելը զանդ կ'առնունք :

Պատկիշքն այլւայլ ցեղերէ կը բաղկանան, որ են
պարզաբար, մարդիտանացիք եւ արաբացիք, սեւամորթ ու
հրեայ: Ասոնց թիւր՝ Արագերի Հեմոյ, որուն Մարոքքայի
վկայ տնեցած տեղեկութիւններն ամենէն հիմնականն են,
հետեւեալ կերպով կ'աւանդե՞ :

| | |
|-----------------------|------------------|
| Ամացիրկ | 2,300,000 |
| Շիլոք | 1,450,000 |
| Մարիտանայիք | 3,550,000 |
| Աբաբայիք | 740,000 |
| Հրեայ | 539,500 |
| Սեւամիրթք | 120,000 |
| Եւրոպայիք, Քրիստոնեայ | 300 |
| Եւրոպայիք, Ուրացողք | 200 |
| Տնդ. ամենայն | 8,700,000 |

Աս ամէն ցեղերը բարբարութեան մէջ իրարմէ վար չեն մնար : Հրեայք խիստ նեղութիւն կը կրեն : Ասոնց արգելուած է արարէրէն կարդալ ու գրել առվիրի, վասն զի Քորանը կարդալաւ արժանի չեն : Հրեայ մը ձի պիտ'որ չհեծնայ, իրեն որոշուած հագուստը պիտ'որ չփոխէ, մահմետական մը ջուր խմած առեն աղբերին քով պիտ'որ չկենայ ու մզկիթներու եւ ուրիշ նստիրական տեղերու ինչպէս նաև աւագանեաց տներուն առջեւէն բոլոտն պիտ'որ անցնի : Հրեաց վրայ մեծ հարկ գրուած է ու անարդ պաշտօններն իրենց որոշուած է : Երկրին նեղըն կողմբ քաղաքներուն մէջ մասնաւոր թաղերու մէջ փակուած են հրեայք, ուսկից առանց մասնաւոր հրամանի չեն կրնար դուրս ելլել, քանի որ արեւը երկինքն է : Ամէն տղայ ամէն սեւաւմորթ կրնայ հրեան նախատել ու ծեծել եւ հրեան ճիգ մ'ալ չի կրնար հանել : Թէ որ իրեւել վաճառական, արտեստաւոր ու թարգման երկրին հարկաւոր չըլլային շատանց աքսորուած էին : Այսպիսի վարմանց մէջ զարմանք չէ որ հստեղաց հրեայք աշխարհի փիս ամենէն նենգաւոր խարեւաններն եղած են :

Քրիստոնեայք կրնան մինակ թառանձերի, թէ թուանի, եւ Աբախչի եւ Մոկատորի մէջ հաստատ բնակիլ։ Երբոր քրիստոնեայ մը ուրիշ նաևահանդատի մէջ գործք մը կ'ունենայ, աէտք է հրէի մը քամ իրեն տեղ բռնել։

Քրիստոնէից գերառթիւնը վերջնն Սուլթան Միւլէյմանը վերցուց, անանկ որ Սահարայէն Մարոքըց բերուած քրիստոնէայ գերիները Մարոքըցի գետինը սաք կսխած ։

Արապերկ Հեմոյ կըսէ թէ գեղերու, աւաններու
եւ պարսպապատ քաղաքներու մէջ բնակող մահմետա-
կաններուն թիւը մէկ միլիոնէն աւելի չէ: Ըստ այսմ 71/2
միլիոնէն աւելին վասներու տակ կը բնակին կամ կը թա-
փառին: Ան սոսդ է որ աս ժողովրեան վրայ անդաւոզ
բնութիւն մը կայ, որ ամեննեւին քաղաքային կարգի ու կա-
նոնի տակ չուղեց մանել:

Պարպարըները Ալճէրիի Գապիլներան ու մեծ ա-
նապատին թառարիքներուն իննամի ցեղն են: Ամացիրկ ա-
նունը իրենց լեզուաւ, աղնուական, աղաս կամ անկախ
կը նշանակէ: Ասոնք Ատլաս լեբան հիւսիսային կողմը կը
բնակին եւ ցեղագեաններու կամ պղտիկ հասարակագե-
տական վարչութեան տակ կ'ապրին. իրենց լեզուն որն որ
սեմական է, զանազան գաւառական բարբառներու բաժ-
նուած է: Գեղեցիկ եւ ուժեղ մարդիկ են, մարմնոց ա-
ռողջ կազմած ունին, եւ երեսներնուն գոյնը ձերմակ է:
Մաղերնին անանկ դեղնագյուն է, որ մինչեւ կարծիք ու-
նեցողներ կան թէ ասոնք Ավրիկէի հիւսիսային կողմը
գաղլած Վանտալիներէն սերած ըլլան: Ըստ մեծի մասին
պաճառաբուծութեամբ ու ողոնով կ'ապրին: Հաջուսանին
մինակ բամբակէ շապիկ մ'ու վերարկու մըն է: Ամառ ու
ձմեռ գլուխնին բաց է: Երկրիս վրայ ամենէն անդդամ գու-
յերն ու աւազակներն անշուշտ ասոնք են: Արաբացւոց
սկսերիմ թշնամին են ու գիշերները զանոնք կ'աւազակեն:
Քաջ ու սրասու պատերազմուղ են ու թէ որ թշնամին ի-
րենց գիմանցը զօրաւոր հեծելագունդ մը չափենայ, ան-
յառթերի են:

Ե յիւղները, որոնք պարպարըներուն պղտիկ մէկ
մասն են, Ամացիրիներէն աւելի մութ մարմնոյ դժոյ ու-
նին եւ անհնաց պէս զօրաւոր չեն: Ասոնք աւելի քաղաք-
ներու եւ գեղերու մէջ բնակելով եւ երկրագործութեան
եւ արուեստից զբաղելով աւելի կրթութիւն առած են
եւ եւրոպական վաճառականութեան քիչ վաճառք չեն
մատակարարեք: Իրենց տուններուն մէծ մասը քարէ է եւ
տանիքնին աղեւով կամ թէրթաքարով ծածկած, եւ
թշնամեաց գէմ պաշտպաննելու համար աշտարակներ ալ
ունին: Ծիլուքներուն մէկ մասը թէնսիփիթ գէտին հիւսի-
սային կողմը գաշտային երկիրը կր բնակի եւ մէկ մասն ալ
Ալյաս յերանց հարաւային դին:

Արաբացիք, որոնք իբրև աշխարհակալ հսկեկան
իրենց լեզուին ու բարուց մաքրութիւնը պահեցին: «Նաեւ
իրենց հովուական կեանքը չմոռցան: Աքք թէպէտ դե-
ղեցիկ երես չունին սակայն մարմնոյ կազմածնին ալլուսորէ:
Անիկ մարգիկ գեղեցիկ են, սակայն կարգուելնէն եաքր
տան ու արտերու մեջ ունեցած ծանր գործքերով շուտ
յի կը ագեղնան:

Վաւրիտանսցիք ամենէն շատոր, բայց ամենէն
անարդ ցեղն են: Կրապերկ Հեմոյ, որն որ իրենց հետ
տասուերիտու տարի ապրեցաւ, մէկ աղջկ յատկութիւն մը
միայն տեսած է ասոնց վրայ, այսինքն որ ամէն ցաւ ու

վիշտ անտարբերութեամբ կը կըւն։ Ամենէն գէշ ու ան-
արդ բաները, որ մարդկային սրտին մէջ կրնայ տեղի ու-
նենալ, կ'ըսէ կրապերկ, իրենց նկարագիրը կը կազմեն։
Անհաստատ, անհաւատարիմ, ստասաց եւ անդութեն,
եւ ոչ վախ տալով եւ ոչ բարիք ընելով կրնայ մէկը զա-
սնք զսպել։ Կցն իսկ իրենց արտաքին տեսքը մէկ հա-
կակրութիւն ու վախ մը կը պատճառէ։ Իրենց գլխաւոր
մոլութիւններն են զգայականութիւնն, ոխ, ամբարտասա-
նութիւնն, ընչափաղութիւնն։ Յիշովութիւննին սուր է,
զըն որ մինակ իրենց եղած անիրաւաւթիւնը յիշե-
լու կը գործածեն։ Մաշմետականաց գրեթէ կէսը ասոնց-
մէ է ու տէրութեան պաշտօններուն ասոնք կ'ընտրուին։

Հիմսկուան իշխող ցեղը Մետինէ քաղքին մօմ՝
Եամազց ծնած ու հոս գաղթած Շէրիփէ մը յառաջ ե-
կած է, որն որ կը հաստատէր թէ Ալիին եւ քաթման՝
մարդարէին գտուերն սերունդը ըլլայ։ Ասիկա 1620ին
Մարտքց եկաւ եւ իր որդին Մուլէի Շէրիփ զինու զօ-
րութեամբ բոլոր երկիրը իրեն տակն առաւ։

Մարտքցցի Սուլթանները կ'ուզեն խալիքներուն
մինակ հարազատ յաջորդներն ըլլալ եւ անոր համար ալ
իրենց աշխարհական իշխանութեան հետ կրօնական իշ-
խանութիւնն ալ միացացած են։ Սուլթանը ոչ միայն
կրօնի եւ տէրութեան գլուխ է, հապա նաեւ տէր է ա-
մենուն ստացուածոցը, անանկ որ ամէն ստոկականաց
ստացուածքը իբրեւ Սուլթանէն անոր յանձնուած բան
մը կը մոտածուի եւ երբ որ ուզէ Սուլթանը կրնայ իրեն
առնել։

Մարտքցցի տէրութեան սովորական տարեկան
մուտքն է 2,600,000 եղիպտական զուրուշ ու սովորական
ելքն է 990,000 եղիպտ. զուրուշ։ Ասով ամէն տարի
1,600,000 դր. կ'աւելնայ, որ գրեթէ 2,190,000 թալէր
կ'ընէ։ Աս աւելցած գրամը ամէն տարի տէրութեան
գանձը կը տարուի ու մասնաւոր խցի մէջ կը փակուի, ու-
րուն բանալին Սուլթանին ձեռքէն չ'ըլլեր։ Հին ատենա-
ներն աս ստակը գանձատուն տանողները իսկցին տանել-
նէն ետքը կը մեռցնէին, բայց աս սովորութիւնը հիմա
չկայ։ Սուլթան Մուրէի Ապտէրրահման, կ'ըսուի որ, իր
գահ ելած ատենը աս գանձին մէջ 50 միլիոն եղիպտա-
կան զուրուշ գտած ըլլայ, աս գումարը մինչեւ անցեալ
տարի, իր մահը, անշաշտ շատ աւելի մեծցած է։

Որչափ որ անկուպար ալ է Սուլթանին կառավա-
րութիւնը, իր երկրին երեք մասին երկուքը կաստաքեալ
անկախութեամբ մը կ'ապրի, ինք զննք տիկար կը զբայ նէ
հարի կու տայ, իսկ թէ որ կրնայ նէ գէմ կենալ՝ կը
զլանայ։

Կարդաւորեալ զինուորական վիճակ չկայ։ Հապա
պատերազմ ծագած ատեն ժողովուրդը զէնքի կը կանչուի։
Տարին անգամ մը ժողովուրդը բաց գաշափ վրայ կը ժողո-
վի ու աղբահամար կ'ըլլայ եւ նոյն ատեն կ'որոշուի թէ
որմնք պիտ' որ զէնք առնեն երբոր պատերազմ ըլլայ։ Պա-
րոնն Աւկութին աւատրիայի պաշտօնակալը աս հանդէսը
տէսած ըլլալով Մարտքցցի ժողովուրդը իբրեւ ամենա-
խեղու թէ թափթթագիտ մինչքը մը կը ստորագրէ։ Ասոնց
քով պատերազմի կարդ ու կանոն փնտուել զուր է։ Պա-

տերազմ ծագած ատեն, կանչուածները մեկանեղ կու-
գան ու զօրավարներ կ'ընդունին, որոնք հասարակօրէն ի-
րենց Շէյխերն են ու կը փորձեն թէ ինչպէս պիտ' որ
հրայան պարագեն եւ իսկցին խառնիսուուն թշնամեցին
վրան պիտ' որ յարձակին։ Հեծելալօրը աւելի կարգաւո-
րեալ է։ Սուլթանին անձնապահները մէկը սեւերէ ու
մէկալը ձերմակներէ բաղկացած երկու գնդէ կը բաղկա-
նան։ Ասոնց թէ իւր ըստ Աւկուսթինի 10,000, ըստ Կրա-
պերի 16,000 ու ըստ այլոց 38,000 է։ Մարտքցցւոց
թնդանօթաձիգները շատ քաջ են իրենց թնդանօթնե-
րովը գժուսական աղմուկ մը հանելու մէջ, սակայն ա-
ռանց հետեւութեան։ Ասոր փորձը գիտեն Աւարդիացիք
1828էն իւր Արախի առջեւ, ու Գաղղիացիք 1844էն
Թանձերի եւ Մոկասորի առջեւ։ Ծովային զօրութիւն
հիմակ գրեթէ ամենեւնին չունին, քանի որ Աւարդիացիք
իւր Արախի քով անոնց մեծամեծ նաւերը խորտակեցին։
Հիմակ ունեցած նաւերնին մինակ նաւահանդսուի պահ-
պանութիւն կ'ընեն։

Հարուստ կուսական ու բարեկան առջեւ առջամատ։
— Հարուստ կուսական ու բարեկան առջեւ առջամատ։

Պ Ա Զ Վ Բ Մ Ջ Ա Վ Ո Ւ Բ Բ Բ

Գ. Ս Ա Խ Ե Բ

Հօրոնու մօրոնու (Polianthes. Ռէպէր)։

Հօրուտ մօրուտը ձագարաձեւ (խունկի յեւով) ծաղ-
կի բաժակ ունի։ Աս բաժակին վեցմասնեայ բաժանումը
կացուցանող տերեւները կոր են։

Հասարակի Հ. (P. tuberosa). Մէրսիկոյէն Եւրոպա
բերուած եւ ծանօթ ախատանկ մին է, որուն ցօղունը քա-
նի մը ոսնաչափ բարձր կ'ըլլայ եւ նեղ, նիզակաձեւ տե-
րեւներ ու պարզ կամ բարդ, խիստ անուշահոտ, ձերմակ
ծաղիկներ ունի, որոնք ցօղունին ծայրը խումբ մը կը կա-
ցուցանեն։ Հօրուտ մօրուտին սիխերը ձմեռը աղաս տեղ,
պարտիզի մէջ պէտք չէ թողուլ։ Շատ տաք կը սիրէ,
որովհետեւ հայրենիքը Եավա եւ արեւելեան Հնդկաս-
տանի Սէյլըն կղզին է ուր տաքութիւնը շատ է։ Հն իր
երկնկէկ, ձերմակ եւ ուռուցիկ (Եռաքու) արմատը
բուն մեծութիւն ունի, եւ ծաղկին ցօղունը մինչեւ 8
ոտք կը բարձրանայ։ Իսկ հու Եւրոպայի մէջ ցօղունին
հաստութիւնը երկու մասնաչափ իսկ բարձրութիւնը հա-
զիւ չորս ոտք կ'ըլլայ։ Ասոր սիխը պարաբութիւն ու
խանուաւթիւն կ'ուզ։ Անոր համար պարաբութիւն կ'ուզ։
Համար ոչ աղաս օդի եւ ոչ ալ տաք խցի մէջ կախելու է,
այլ չորս աւազի մէջ անանկ պէտք է թաղել որ սիխը աւա-
զի մէջ, իսկ անկոյն մասը աւազէն դուրս մնայ։ Գարնան
աղբայ ածուները պատրաստուած ատենը, ածու մ'ալ
ասոնց համար կը պատրաստուի, բայց աս վերջնին հա-
մար, աղբայ ածուներուն պէս շատ աղբ պէտք չէ գնել,
այլ աւելի հող գնելու է։ Կրնայ նաեւ պարտիզի աղբէ

եւ վագոնի հողն ալ՝ առնուիլ։ Ածուն պատրաստելէն վերջը, աղբը հողին մէջ բաւական հիննալէն կամ այրեւէն եւաքը հօրուտ մօրուտին զօրաւոր սոխերը, իրարմէ շատնաշափ հեռու կը տնկուին, եւ առ ածուն ալ, մէշ կալ ածմներուն պէս կը մշակուի։ Հսու առ սոխերն անմիջապէս ծլելու կը սկսին, եւ երբոր գիշերային ցրտէն ալ վախ չ'ըլլար, ասոնք զդուշութեամբ հողին կը հանուին եւ բոլորալին հովի եւ արեւու դիմացը չեղող եւ նուազ պարարտ ածուի մը մէջ իրարմէ 8 մատնաշափ հեռաւորութեամբ կը տնկուին։ Բոլոր ամսուր ցրտեկուն խխոս արեւու եւ խնաւ մէդի ատեն վրանին կը ծածկուի, եւ ածուն վայրենի տնկերէն միշտ կը մաքրուի։ Վառվ հօրուտ մօրուտները Յուլիսի կամ Օդուաստի մէջ իրենց բարձրութեան կը հանին եւ Սեպտեմբերին սկիզբը կը ծաղկին։ Տաղկին ամէն մէկ ցօլունին վրան 15—20 կոկոններ կ'ըլլան, որոնք հետզհետէ կը բացուին։ Բայց ամէն մէկ ծաղկի օր մը միայն կը ծաղկի, ասով ամէն մէկ հօրուտ մօրուտը երեք շարթու չափ ծաղկած կ'ըլլայ։ Ով օր աղբայ ածու չունի նէ, կընայ սոխերը Փետրուարի մէջ բարձր բնժանակներու մէջ տնկել, եւ տաք խցի մէջ ծլել տալ եւ այնչափ ատեն հոն պահել մինչեւ օր բաց տեղ տնկելու ատենը դայ։ Սոխերու ձագերը՝ որոնք երեք տարի վերջը կը ծաղկին Մարտի մէջ պէտք է ծաղկու սոխերու պէս, պատրաստուած ածուի մէջ տնկել, եւ զամանք ալ ցրտութենէ, ցորեկուան արեւէն եւ խնաւ միդէն պատուալիրել։ Աշնան կարելի եղածին չափ հողին ուշագիր է հանել, բայց միշտ ցրտէն պահպանելն աշչքին առջեւն ունենալով, այնպէս օր ցրտերը սկսած աշակեր հողին հանուած պիտի ըլլան։ Սոխին ձագերը նորակ առ երկայն ատեն հողի տակ կը մնան, այնչափ առ աւելի զօրաւոր կ'ըլլան եւ ապագայ ցօլունին երկայն ու ծաղկին այնչափ աւելի աղուոր կ'ըլլան։ Սոխին ձագերը՝ ճշշմանէ պահպանելու համար կընան բարակ աւաղի եւ կամ մամնուի մէջ պահուիլ։ Հասարակ հօրուտ մօրուտը պարզ եւ ճերմակ ծաղկի ունի։ Վառ բարդ տեսակն ալ կայ, բայց ծաղկելու մօտերը ամենեւին խոնաւութիւն պիտի չի կրէ, ոչ անձրեւէն եւ ոչ ալ խոնաւ մարախուղէն, ապա թէ ոչ կը գեղնայ եւ առանց ծաղկելու կը չորսայ։ Հօրուտ մօրուտը բաց աւել անսուշահութիւն մը կը բարե, որն օր խցի մէջ տանուելու ըլլայ հսուակութենէ սմանց վեսակար ալ կընայ։

— Ա Հ Յ Շ —

Բ Ա Ր Ա Ս Ե Վ Ա Կ Ա Խ

Գ Ա Ր Ո Ւ Ն

Կարճ կարճ օրերը
Ծիշտ իրենց լւասով,
Փանք որ, մէյ մ'անցան
Երթան թողով բարով։

Զէլին գեռ երեկ
Լերկ ու մերկ անդեր
Խըպնած երեւնին
Ճերմակով դոցեր։

Քուն մըն էր երկայն
Հերիք քընացար
Ա՛լ բ'ընութիւն
Զարդերդ վագ առ։

Զէր զիս գեռ երեկ
Իմ սիրուն խըզեկ
Զերսիկ փրաւն քով
Բառած կըծ կափիկ։

Բայց քու ձայնդ, գարուն,
Մոգեց զիս իրաւ,
Կարծես բընութեան
Կայց մըն էր տուաւ։

Կընամ զըգուանացդ
Ըլալ անըզգացդ.
Բընութեան ուրիշ
Բենիամին մը կայ։

Քունէն արթընցած
Մանկիկ մը սիրուն
Կըկին սիրեկի
Ես հիմակ ինձ գուն։

Աջ ձախ ամէն դի
Ուր որ ժառնայ մարդ
Կը տեսնէ նոր կեանք
Նոր ծընունդ զուարի։

Դեռ քու հագուստներդ
Այն ինչ զըմնած կէս
Ի՞նչ պրաեր քեզի
Կը քաշէս կառնես։

Փափուկ քու մատերդ
Գոհարներ շըքեզ
Լեռներ ու մարգեր
Կը յեռու մէկաեղ։

Անյշ քու ճաճանդ
Տայ պիտուն ձայնիկ
Աչքերուս տալով
Համբոյր մը հեղիկ։

Մեղք որ ժառնամդներդ
Յարգը չեն զիտեր
Կը խարկին կ'արեն
Անդին կիտուածներ։

Ե՛լ, մարդ, մարդ ու դաշտ
Հիմակ է ատեն,
Դու դայ ժառնամդը,
Զին նմանիր իրեն։

—————♦—————

ՍԱՆՐԱԼՈՒՐՔ ՈՒ ԶՈՒԱՐՃԱԼԻՔ

Արուեստական սառոյց :

Փարփղի մէջ մօտերս նոր մէքենայ մը ելսու, որն օր ջրին տաքութիւնը հեռագընելու սկզբան վրայ կայացած է։ Աս մեքենային մէջ ջրով լցուուած խողվակ մը ուրիշ խողվակի մը հետ հաղորդութիւն ունի, որուն մէջի օդը կընայ պարզուիլ ու տեղը եթեր մը լցուուիլ, որն օր նուազ բարեխասնութեան մէջ կ'անուարանայ։ Դռնակներու եւ փակաղակներու ճարտար տրամադրութեամբ մը կընայ առ եթերը մէյ մը ջրի գարձուիլ ու մէյ մը օդագատարիկ տեղուով անօսացուիլ։ Ասով եթերը հետպիսել ջրին խողվակին տաքութիւնը կը գողնայ եւ հետեւ արար ջուրը պիտի սառուցի կը գառնայ։ Վառ հարկաւոր եղած օդաշան գործիքը սպաւուց զօրութեամբ կը շաժժի։ Մի եւ նոյն եթերը երկայն ատեն կը ծառայէ ու մէքենային քով կեցու գործարէն զատ գրեթէ ուրիշ ծափ չունի։ Աս գործիքը շնուած սառուցը խասա մաքուր է եւ մէկ քիլոկրամը կէս սառուց կարժէ։ Մէքենան գտնող Տէր Քար, չորս քիլոկրամ առնող խողվակներով մէկ ու կէս ժամն մէջ 88 քիլոկրամ սառուց կը շնիւ։

— Հ Յ Շ Հ Յ Շ —

Ք Ա Ղ Ա Ք Ա Կ Ա Խ Տ Ե Ս Ո Ւ Թ Ի Ի Խ

ԱՊՐԻԼ

Քաղաքական մթութիւնը կը շարունակէ։ առ ժամանակ մի կարծուեցաւ, որ եգիպտական խաւալը կը փարաւի ու դիպաց մթուղթալը կ'երեւայ, բայց Ապրիլ ամնոյս պատմութիւնը կը ցուցնէ որ ամէն յուսացուածը՝ առնուած չէ։ Խտալիայի հնդիքը միշտ հսկացապայլ յառաջանալու վրայ է, եւ միշտ իրերը առ վիճակը բերող աւուրս նորագիւտ սկզբունքները կը յաղթանակէն ու ամէն տեղ գլուխին սմնող թագապակալ գլուխին փառաւ։ Կը պատրաստեն։ Բերնով աղ-

դաց իրաւունքը ու ժողովրդեան ազատութիւնը կը քարոզը ւ,
բայց գործքով հակառակը կը լլայս: Խոտիլսյի ՞ ո՞չ ըլլայու
վարդապետութիւնը Անկիլիան ուզը հանելու ու ժողովրդեան
ձայնը լսելու հնարքները յաւաշ տանելու ժամանակը, Խոտի-
լսյի ազատութեան համար արիւն թափող խոտայցի գաւառ
մը՝ իր Կիծծա քալաքաւը հանդերձ ժողովրդեան կամացը հա-
կառակ ուղէ չուղէ գաղղիացի կը լլայս. ան ալ գրեթէ հրաշ-
քով, ինչու որ գեռ Գաղղիացիք հն ոսք չկոխած՝ եղած ա-
նիբաւութեան դէմ բողզով՝ Նեծծարտացիք անոնք գտիւն ետ-
քը ի չնորհս անոնց փայտուն ու սիրուն սլաքաց, բոլոր քաղաքը կը
լուսաւորեն, պատուհաններէն վար Գաղղիայի յաղթուղ գոօշ-
ները կը կախին ու կայսեր ու բովանդակ Գաղղիայի ազգին
Կեցչ կանչելէն ետքը քուէ կը ճգեն ու մէջ մ'ալ կը տեսնեն
առջի քուէ արկութեան ժամանակը որ 11,000 հոգիի չափ կ'ու-
ղէ, ու հազիւ 60 հոգի կը գտնուի որ չուղէր Գաղղիայի հետ
միանալ: Աս տեսակ հրաշներն են, որնց կմմանուէլ թա-
գաւորը չնորհակալ պիտօք ըլլայ որ հիմակուհիմն ինք զինքը
խոտայցի մեծ մասին թագաւոր ըրին, աս տեսակ խաղերն են,
որոնք ուրիշ տեղեր ալ խաղալով կ'ուղուի յեղափոխութիւնը
վառ պահել:

Սալիցյալին Գրադղեայի հետ միանալուն վրայ Հելուետիան գեր անհանդարու է. վերջի անգամնեւն առանձիւք, որ Անգլիան ալ ասոր առնուած ըլլալով իր քաղաքական ընթացքը կը փոխէ, պաշտօնէին խօսքն ալ հոս կը նայէր ու առ կակնարկէր, բայց աս բանս մոլի հրերուն պէս երեւցաւ ու անցաւ: Անկէ մինչեւ հիմակ ասիս մ'անցաւ, լուսած լերտուն նայելով Հելուետիան ալ իր եռանդանը ողջակէզ եղաւ. ի սկզբան կռնակ կեցող տէրութիւնները ետ քառուեցան ու զինքն առանձին ճէցին: Քանի որ տէրութեանց մէջ աս քաղաքականութիւնը կամ վարժունքը կը շարունակէ ամեննեւին միութիւն չ'ըլլար. քանի որ միութիւն չ'ըլլար մէկալ կողմէ միշտ կը զօրանայ ու յառաջ կ'երթայ: Բայց բոլոր յանցանքն ալ տէրութեանց չէ, ի հարկէ ասոր հարկ ըլլալը տեսնող ալ կայ, բայց բաժանեւ եւ որբեցիւ ահաւոր առածին համեմատ խորհուղ ու գործող գլուխը իրենցմէ աւելի քաջ ու վարպետ է: - Մարտի 24ին Գրադղեայի ու Սարգիսիայի մէջ եղած գաշնագրութեան համեմատ՝ Էմմանուէլ թագաւորոք՝ Սալիցյան ու Կիծծան անուամբ երախտագիտութեան Գրադղեայի աալին ետքը, Թոսպանայի, Ռումանիայի, Բարմանյի ու Մոսկենայի գրասութիւնները իր թագաւորութեան հետ միացընելու գործքը յառաջ տարաւ, կատարեց ու խորհրդանուցներու մէջ համբիսի հրատարակեց: Ասոր վրայ Աւստրիան, Ա. Քահանայապէտն ու մէկալ իշխանութեանէ ինչած Դրսերը բոլզը բարձին, որն որ գեթ աս օրուան համար բան մը չ'արժէր ու չարժէց:

Ս. Քահանայապետը Մարտի 26ին ստորագրուած մեծ նզովիքն կոնդակը նշյան ամսոյն 29ին Հռոմ չորս գլւաւոր տեղերու վրայ կամերավ հրատարակեց։ Ասոյգ է որ տակէ 52 տարիի յաւած եղած նզովից կոնդակին պէս, աս ալ նզովից տակ ինկողներուն անուանը չի բարուցեր, բայց կը նշանակէ, այնպէս որ նոյն իսկ նզովիցանները, աս կոնդակին հրատարակելը արգելելովին կը ցացընեն որ միաբն իմացած են։ Կոնդակին զօրութեամբը Եկեղեցւոյ Երկիրները առնողները, ասոր մասնակից ըլլովները, խորհուրդ տուողները եւ այլն, ամենն ալ նզովից տակ ինկած են։ — Լամբրիսիկը Գաղղիայի հռչակաւոր զօրապետը իրօք Ս. Քահանայապետին ծառայութեան մոտառ բոլոր զօրաց հրամանատարութիւնն առաւ որն որ զօրինն ծանուցանելու առթին մէջ պայտէս կ'ըսէ։ «Ս. Պատիմն ու բոլոր ուղղափառներուն ձայնին հնազանդելով՝ սուրբ ձեռքս առի, վասն զի յեղափոխութիւնը բովանդակ Խւրուպան կը սպառնայ, ինչպէս ատեն մը սարակինոսութիւնը կը սպառնա։ Քահանայապետին գտամին հետ անբաժան կապուած է միանդամյան քաղաքակրթութեան ու ազատութեան դատը։ Ուստի եւ զինուորները պէտք է որ իրենց յանձնուած դատին յաջողութեանը վրայ վստահ ըլլան։ Աս անուանի զօրապետին ինչպէս Ս. Քահանայապետին ծառայութեանը մոնեկը գաղտնիք մըն է։ Կ'երեւայ որ Նարուլոն կայսրն ալ ակամայն կամաւոր ընելով՝ Գաղղիայի մալով կարող ըլլայ Գաղղիային գուրս ծառայել ըսեմր հրաման տուած ըլլայ։ Հիմա առջինէն աւելի Խւրու

պայի ամէն ուղղափառ գաւառներէն Ս. Քահանայապետին
ծառայելը համար՝ կամաւոր զինուորներ կը վագեն. Կըսուի որ
աս օրերս նաեւ Հարօնէ Փոքր դուքսը իր եղբօրը հետ Հռոմ՝
հասած Ա. Քահանայապետին տրամադրութեան տակը ձգած
ըլլայ վիճնք ու իր տարեկան 6 հարիւր հազար ֆրանքը: Ամէն
օր թէ Գաղղիայէն ու թէ Աւստրիայէն մեծանեցաց տղաք
ինքնակամ ծառայելը համար հոս կու գան: Լամբրիսիէր Ան-
քոնյայէն մինչեւ Հռոմ: Ս. Պապին ամէն տեղ գտնուած զօր-
քերը քննելէն ետքն բած ըլլայ՝ “Անսանձ ու անժմամբ ձի մըն-
է, բայց շատ ալղուոր:” Լքագիր մը ասոնք մանրաման պատ-
մէլէն ետքը: Հիմա Եւրոպայի տէրը ասոր ի՞նչ պիտի՞որ զուցէ,
կըսէ: Էմմանուէլ թագաւորը Թուքանայէն դառնալու ատեն
գուցէ Պոլսինիա ալ հանդիպի. կարդ. Ալքեպիկոպոսը աս
առմին քաղաքը չգտնուելու համար գեղ մը պիտի՞որ քաջութ,
կըսուի. բայց գուրս չելած ամէն խոստովնահարց առանձին
շրջաբերականաւը արգելած է որ չըլլայ թէ միութեան մաս-
նակից կամ համախոչ ըլլազներուն արձակում չուսն: — Ամոյս
4ին Սիկիլիա Բալեբրմի քաղքին մէջ ապստամբութիւն բրդաւ,
բայց զօրաց քաջութեամբը չուտով կոխուեցաւ: ապստամբնե-
րէն շատերը քաղքէն գուրս փախչելով տեղ տեղ նորէն փոր-
ձեր ալ ըրին չցածրղեցաւ ու մեծ մասը ձեռք ինկաւ ու հրա-
ցանի բռնուեցաւ: Թէ պէտ Սարգինիայէն եկած լիերուն նայ-
ելով կրակը զեռ մարած չէ: Վըսուի որ ասոր մէջն ալ ի-
տալիան նորէն յօրինող տէրութիւններուն ձեռքն ըլլայ: Սար-
գինիայի նկատմամբ յայնի կ'երեւայ, որովհետեւ Նափոլիի
փախտականներէն բաղկացած ժողովը դրուեցաւ որ Նափոլի
ազատելու ու Սարգինիայի հետ միացնելու համար աշխատի,
որուն կառավարութիւնն ալ մասնաւոր գրամական օգնութիւն
կ'ընէ:

Սպանիայի Մարզբաքչի դէմ ըստած պատերազմի յաջողութեամբ լընցաւ ու երկու տէրութեանց մէջ խաղաղութիւնը հաստատեցաւ. գաշանց մեծ մասը ի շնորհու յալթող Սպանիային է, որուն յալթուած Մարզբաքն պատերազմի ծախքն ալ պիտ' որ վճարէ: Աս՝ մէջոցին Քարլոսիթները՝ Օրթէկա զօրապետին առաջնորդութեամբ 300ի չափ զօրբով Թօրթօզա եւան ու նորէն բախտերնին փորձեցին: բայց կյա բախտը զօրապետն ալ, զիրենք ալ կաւալարութեան ձեռք մատնեց: Օրթէկա զօրապետն արդէն մեռցուցին: Տ. Քարլոսի երկու տպաքը Մօնթմօլէն ու Փերգինանսոսը ամսոյս 22ին ձեռք ինկան, բայց նորագոյն լըքուն նայելով թաղուհէցին հաւատարմութեան երգում ընելէն ետքը ազատած ու պատերազմականնաւով մը ուղար նաւահանգիստ ելքը լու շնորհը բնուունած ըլլան: — Գաղղիան կ'երեւայ որ Տանիմարզայի հետ: Գերմանիայի ազգեցութենէն զանի ազատելու համար գաշնագրութիւն մ'ըստած ըլլայ: Գաղղաքագէտները կը համարին որ գաշնագրութեան վախճանը ան ըլլայ՝ ինչ որ Խաղիսայի մէջ Սպանիայի հետ գաշնագրութիւնն էր: Ասոր վլայ Գերմանիայիք սկսան մտածել ու լազգիները լիաբերան աղաղակել որ Աննիբաղ գուուը հասած է, պէտք է որ մէջերնիս աւանդութեամբ եկած երկպատակութիւնը թողած ըլլայով չ'ապդեր:

Աւատրիսն՝ սկսած տէրութեան ներքին յօրհմուածը
ու նոր կարգաւորութիւնները յաւաջ կը տանի: Հունգա-
րիայի շատոնցմէ խնդրած ազատութիւններն ալ տարու սկը-
սաւ: Աքրիգուքս Ազգիբոթին տեղ՝ Հունգարացի Վիէնէտէք
զօրապետը քաջարաբակն ու՝ զինուորական կառավար անուա-
նուեցաւ, ու 1848էն յաւաջ ունեցած չորոհքներն ալ
չափարորութեամբ նորոգուելու մեծ յյու ունին: Պատերազմի
առթիւ արքունիք գանձնին դէմ եղած խարդախութեան քննու-
թիւնը ամենայն ճշգութեամբ կը շարունակէ: Թրիէստ բոնուուլ-
ները վիէննա բերուեցան ու փախուղներուն հետամուռ են որ
ձեռք ձգեն: — Եւ եւ մոլից պաշտօնեայն Պր. Պրուքը ամսոյս
23ին վախճանեցաւ: Աս անակնիկալ մահը ի սկզբան որչափ ալ
իջուածք ըստուեցաւ, ետքէն եղած պաշտօնական քննութիւնը ու-
ժանուցումը կը հաստատէ որ ածելիով փողը ու երկու թեւե-
րուն երակները կտրելով անձնասապան եղած է: Ասոր պատ-
ճառն ալ որչափ կ'երևայ վերը բռնուող անձնիքներուն յան-
դանքին հետ յարաբերութիւն ունենալին է: